

ԱՂՋՄԱՆ ՄԱՍԻՆ

*Արքունի կեցեր եւ աղօքք ըստք,
Որպէսզի փորձութեան մէջ չիյածար (Մոր. Իշ 41)*

Աստուած, որպէսզի յայտնի դարձնէ իր անսահման փառքն ու մեծութիւնը, իր խօսքով ստեղծեց հրեշտակներուն դասերը, որոնք անդադար կը փառաբանեն եւ կ'օրինեն անոր անձառելի վեհութիւնը: Յետոյ արարուեցաւ մեր նախահայր Աղամը, որ փառաբանակից եղաւ անմարմին հրեշտակներուն, քանզի կենաց դրախտի մէջ նախամարդը կը տեսնէր Աստուծոյ փառքը, կ'օրինէր եւ կը գովեր, կը փառաբանէր եւ կ'երկրպագէր անոր անսահման գրութիւնը: Այսպիսով, առաջին մարդը դասակից եր քերովքէից, սերովքէից եւ անմարմին գօրացն եւ անդադար կը փառաւորէր անձառելի Աստուածութիւնը: Ըստ եկեղեցւոյ սուրբ փարզապետներուն, Աստուած Աղամին աղօթելու համար չափ մը չը դրաւ, ան անդադար աղօթքին մէջ էր:

Նախամարդուն արդար որդին՝ Հարել խիստ հաճելի եւ ընդունելի եղաւ Ամենակալին՝ իր աղօթասիրութեամբ, քանզի պատարագի սուրբ օրը Արարչին նուիրաբերեց իր աշխատանքին եւ ունեցուածքին ամենապարաբտն ու լաւագոյնը: Այդ պատճառաւ Տէրը ընդունեց Հարելի պատարագ-աղօթքը, գովեց եւ խրախուսեց անոր (ԾԱՅ. Դ. 4, 5): Ուստի եւ սուրբ պատարագներու ուղղամիտ եւ արդար, աղօթական մասնակցութիւնը յոյժ խրախուսելի եւ գովելի է Տիրոց առջև:

Սէրի որդի Ենովսի մասին սուրբ գիրքը կը գրէ. «Ան յուսացաւ կոչել զանուն Տեառն Աստուծոյ», այսինքն, Ենովսը յուսալով կը կանչէր Տէր Աստուծոյ անունը (ԾԱՅ. Դ. 26): «Կոչել զանուն Տեառն Աստուծոյ» հայերենին մէջ կը նշանակէ աղօթել: Ինչպէս կը տեսնենք, սուրբ գիրքին մէջ յստակօրէն գրուած է, թէ մեր նախահայրերը կը կանչէին Աստուծոյ անունը, այսինքն՝ կ'աղօթէին, որպէսզի յետոյ կարենային աստուածակերտ դրախտ նոնել, որիկ դուրս ինկած էին մեղքի պատճառով եւ դատապարտուած էին մահուան: Այսպիսով, որպէսզի մարդ վերատին անմահանայ, հարկ է որ յարաբերութիւն մշակէ յախտենական Աստուծոյ հետ եւ հաճելի ըլլայ Անոր: Իսկ այդ կ'ըլլայ նախեւառաջ աղօթքով:

Աղօթքը Աստուծոյ հետ անկեղծ խօսակցութիւն է, որմով մարդ որպէս երեխայ իր խնդրանքները կը ներկայացնէ իր երկնաւոր Հօրը՝ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՂՄԻՆ եւ ԱՐԱՐՉԻՆ, որուն միջոցաւ ան անգոյութենէն այս աշխարհին մէջ գոյուրեան կանչուած է: Երանի այն ծնողներուն, որոնք իրենց երեխանքները մանկուու աղօթելու կը վարժեցնեն, կը սորվեցնեն երկնշել Տիրոջնէ եւ սիրել զԱստուած: Եթէ մարդս իր դեռատի հասակին մէջ չէ վարժուած աղօթքի, ապա այս կարեւոր վարժութեանը, սովորութեանը եւ կամ աշխատանքին, մարդը կարող է հասնել իրաքանչիւր տարիքում: Հակառակ մեր օգտագործած՝ վարժութիւն, սովորութիւն, աշխատանք բառերուն, հարկ է գիտնալ, որ աղօթելը մարդուս համար այնքան բնական վիճակ է՝ որքան ուտելը, խմելը եւ նոյն իսկ շնչելը: Կարելի՞ է արդեօք պատկերացնել մարդուն առանց կերակուրի, ջուրի եւ մանաւանդ օղի: Ան խապտ կը մատնուի մահուան եւ կ'անշնչանայ: Նոյնն է պարագան այն տեսակ մարդոց համար, որոնք կարեւորութիւն չեն տար աղօթքին: Աղօթքը մարդու հոգին սնող հացն է, ջուրը եւ օղը: Առանց աղօթքի մարդկային հոգին կը նուաղի, կը հիւանդնայ եւ ի վերջոյ կը մեռնի: Այդ է պատճառը, որ բազում մարդիկ, որոնք կարեւորութիւն չեն տար աղօթքին եւ հեգեւոր կեանքին՝ թէպետել կենդանի են, սակայն կենդանի մեռելներ են: Ահա թէ ինչ կը կ'ըսէ այս մասին Գրուածքը. «Զեր կեանքին մոլորութեամբ ծեզ մահ մի՛ ցանկացէր եւ մի՛ սպաննէր ծեր անձերը՝ ծեր իսկ ծեռքերուն գործերով: Արդարեւ, Աստուած մահ չէ ստեղծած եւ ան չ'ուրախանար ողջերուն կորստեան համար: Ան ամէն բան հաստատած է ըլլալու համար, եւ աշխարհին գործերը փրկութեան համար են» (Խմաստութիւն Սոլոմոնի Ա 12-14):

Ծառ անզամներ մարդիկ հիւանդ ըլլալով, ոտելու ախորժակ չեն ունենար եւ կը մերժեն ոտելիքը: Սակայն, եթէ չ'ոտեն անոնց վիճակը կրնայ ալ աւելի վաստրաբանալ: Բժիշկները այս պարագային կը խրատեն ստիպողաբար ոտել: Նոյն ձեռվ մարդուս հիւանդ հոգին, որ բռնուած է տեսակ-տեսակ հիւանդութիւններով, երբեմն ոչ կը թելազրէ եւ ոչ ալ կը փափարէ աղօթէլ, սակայն պէտք չէ առիք տալ նման երբեմն ոչ կը թելազրէ եւ ոչ ալ կը փափարէ աղօթէլ, սակայն պէտք չէ առիք տալ նման միտքերուն, այլ ընդհակառակը, հարկ է վանել նման միտքերը եւ սիրել աղօթը: Յիշեն Տիրոց խօսքը. «Միայն հացով չ'ապրիր մարդ, այլ ամենայն խօսքով, որ դուրս կու գայ Տիրոց բերածն» (Մտք. Դ. 4, Բ Օրինաց Ը 3):

Կան մարդիկ, որոնք մանոկ հասալին, կամ խրեանց կենաց աւելի ուշ շրջանէն վարժուած են աղօթասիրութեան եւ եկեղեցական պաշտամնքներուն մասնակցելուն: Բայց յետոյ ծովութենէն դրուած, կամ այլ պատճառներով չեն կամենար աղօթէլ եւ այլ գործերով կը զբաղին, մտածելով թէ այլ գործերը աւելի կարեւոր են (Մտք. ԺԴ. 1-9, 22): Այսպիսի պարագային հարկ է իմանալ, որ աղօթասիրութենէն մարդուն հեռու վաճուղը անիրան է սատանան: Սատանան, գիտնալով թէ ամէն բարեգործութեան իմճը աղօթըն է, աղօթը մէջտեղէն կը հանէ եւ կամ որեւէ ձեռվ կը խանգարէ անոր իրագործումը: Այդ պատճառով է, որ երբեմն մարդ իր աղօթի պահին կրնայ դեզերել աշխարհով մէկ եւ չը եկեղեցնանալ աղօթին վրայ: Ուրիշներ եկեղեցի երքարով, կարծէր թէ աղօթելու կ'երքան, սակայն ժամերգութեան եւ Ս. Պատարագի ընթացքին, երբ կը խօսին իրարու հետ, կ'արհանարեն զԱստուած՝ իրենց խնամատարը եւ բարեաց պարզեւողը: Այդպիսով անբարտաւածորէն կը խանգարեն միսները՝ եկեղեցնանալ Աստուծոյ զաղափարին վրայ եւ փառարանել Արարիչը: Ընդ որում, եկեղեցւոյ մէջ աղօթի ժամուն խօսողները սատանայի պաշտօնեաներ կ'ըլլան եւ ոչ Աստուծոյ ժառաներ:

Կան մարդիկ, որոնք կը մտածեն, թէ աղօթելը եւ եկեղեցական ծէսերուն մասնակցիլ միայն Աստուծոյ պաշտօնեաներուն հոգեւորականներուն համար է: Աս ալ խարկանքն է սատանային, քանզի իրարանչիր մարդ, որպէսզի չ'օտարանայ արարչութենէն՝ հարկ է որ աղօթ եւ փառարան իր ստեղծիչը, որպէսզի բարիք գտնէ: Ճիշդ է, որ ամէն մարդ կոչում չ'ունի եկեղեցական ըլլալու, սակայն ամէն մարդ Աստուծոյ ծառայ է եւ ստեղծուած է Աստուծոյ պատկերով եւ նմանութեամբ եւ որպէսզի չ'օտարանայ արարչութենէն՝ հարկ է որ աղօթէ:

Աղօթը կրնայ ըլլալ սրտարուխ եւ կանոնական: Սրտարուխ աղօթը այն է երք մենք մեր սիրտի փափարները կը ներկայացնենք Աստծոյ՝ խնդրելով Անորմէ այն ինչ կը փափարինք, կը կամենանք: Կանոնական աղօթը դա ընթերցումն է, կամ զոց արտասանութիւնն է սուրբերու, եկեղեցական հայրերու եւ սրբազն հայրապետներու կողմէն զրուած զօրաւոր աղօթներուն, շարականներուն եւ հոգեւոր երգերուն: Հոգեւոր երգերը կրնան արտասանուիլ, իսկ աւելի լաւ է անոնք երգել: Երգեցողութիւնը հոգեւոր երգերու եւ շարականներու աղօթի պահուն մէծ օրինութեամբ կը լեցնէ մարդու հոգին եւ կը սփոփէ սիրտը: Իրարանչիր աղօթ եւ հոգեւոր երգ հաւատացեալ մը կրնայ ըստ կամ երգել անհատապէս՝ իր տանը, կամ հոգեւոր ժողովներու ժամանակ, խմբովին իր հոգեւոր եղբայրներու եւ քոյրերու հետ միասին Ս. Եկեղեցւոյ մէջ:

Աղօթը կ'ըլլայ անհատական եւ ընդհանրական: Անհատական աղօթը կը կատարուի հաւատացեալի կողմէն իր տան մէջ, առանձին, ըստ Տիրոց խօսքի. «Դուն երբ աղօթս, մտի՞ր քու սենեակը, գոցէ քու դուռները եւ ծածուկ աղօթ քու Հօրը, եւ քու Հայրը, որ կը տեսնէ զադունապէս, պիտի հատուցէ թեզ յայտնապէս: (Մատք. Զ 6): Ընդհանրական աղօթը կը կատարուի միասնաբար, ըստ Տիրոց խօսքի. «Դարձեալ ձեզի կ'ըսեն. Եթէ ձեզմէ երկուը միաբանուին երկիրին վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ ալ որ խնդրեն, պիտի կատարուի անոնց համար իմ Հօր կողմէն, որ երկիրին մէջ է, որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւատուած կ'ըլլան իմ անոնվս, հոն եմ ես անոնց մէջ» (Մատք. ԺԸ 19): Ճիշդ է այն կատարել սուրբերու եւ ուղղափառ սրբազն

եախսկոպոսներու կողմէն օրինուած վայրերու մէջ, ինչպէս վայել է առաքելական տորք Եկեղեցւոյ գաւակներուն, ըստ Ս. Գիրքի. «Եւ երբ քաղաք [Երուսաղէմ] մտան, քարձրացան վերճատումը, ուր եւ կը բնակէին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրեասը, Փիլիպոսն ու Թոնիմասը, Բարքողիմէտոսն ու Մատթէոսը. Ավելոսի որդի Յակոբոսն ու նախանձայոյզ Շմատնը եւ Յակոբոսի որդի Յովհանն: Ասոնք բոլորը, միասիրտ, յարատեօրէն աղօքի մէջ էին կանանց և Յակոբոսի մօր՝ Մարիամի ու անոր Եղբայրներու հետ (Գործ. Ա 13,14): Նախընտրելի վայրն է Ս. Եկեղեցին, Տաճարը, ուր ընդհանրապէս կը կատարուին Եկեղեցական պաշտամունքները՝ ժամերգութիւնները եւ Ս. Պատարագները (ինչպէս օրինակ՝ Գործը Առաքելոցէն վերը մէջքերուած հատուածին մէջ Երուսաղէմի վերճատումը վերածուած է աղօքափայրի՝ Ս. Եկեղեցւոյ, ուր ցայսօր աղօքը վեր կը քարձրանայ առ Աստուած): Սփիտքահայութիւնը երբեմն չ'ունենար Ս. Եկեղեցի այն քաղաքներու մէջ ուր կը բնակի: Այդ պարագային հարկ է դիմել տեղույն Հայ Առաջնորդին, որպէս զի ան ըստ կարելույն, Եկեղեցին հարազատ հաւատացեալներու միջոցաւ կարգադրութիւններ ընէ տուեալ հաւատացեալներուն համար:

Իրաքանչիր քրիստոնեայի համար Յակոբոս Քրիստոս պէտք է հանդիսանայ Տիպար եւ Ուսուցիչ աղօքասիրութեան: Հաւատացեալը պէտք է ուշադիր եւ անկեղծ կերպով ուսանի իր Փրկիչ-Ուսուցիչի՝ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ վարդապետութիւնը, քանզի Տիրոց կենցաղավարութիւնը եւ խօսքերը մեր Փրկութեան նպատակն ունին: Ուրեմն, Փրկագործութեան ու տնօրինութեան մասին խոկումը՝ ցանկալի է որ մեր աղօքի մաս կազմէ: Աւետարանները յաճախ կը նկարագրեն Քրիստոսը աղօքին մէջ: Ան աղօքեն եւ առանձին եւ ժողովուրդին մէջ «յառաջ քան զկատարեն իր առաքելութեան»: Ինչպէս օրինակ, Ս. Դուկաս աւետարանիչը կը նշէ՝ «Եւ Յակոբոս Ա. Հոգով լի վերադարձաւ Յորդանանէն...» (Ղուկ. Դ. 1), կամ Ս. Մատթէոս աւետարանիչը՝ «Եւ երբ Ժողովուրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ քարձրացաւ՝ աղօքելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, հոն էր, մինակ» (Մտք. Ժ. Պ. 23): Այս մասին կը վկայէ նաև Երրայեցիներուն ուղղուած բուժքը. «Ան էր, որ մարմինի մէջ եղած իր օրերուն աղօքըներ եւ պաղատանքներ կը մատուցանէր ուժգին գոշումով եւ արտասուրներով...» (Եբրայեցւոց Ե 7): Նաև, Ս. Մարկոս աւետարանիչը պատմելով օրուայ մը մէջ կատարուած զանազան թշկումներու մասին, ինչը կը վկայէ բարական դժուար եւ յոգնարեն օրուայ մը մասին, կը զրէ. «Եւ առոտու լուսադէմին, լոյսը բացուելէն առաջ, վեր կեցաւ եւ ելաւ զնաց ամայի տեղ մը ու հոն կ'աղօքէր» (Մարկոս. Ա. 35): Այսպիսով, աղօքը Տիրոց համար եղած է իր կենաց մշտական եւ կարեւորագոյն մասը: Այս զիտակցութիւնը եւ այսպիսի աղօքը կը վկայէն Յակոբոս Քրիստոսի եւ իր Երկնաւոր Հօրը միջին աղօքական յաստուկ յարաբերութեան մասին, ուր կ'երեւի անոնց անքածան սիրոյ եւ անքակտելի միասնութեան օգործիւնը. «Հայր, զոհութիւն կու տամ Քեզի, որ ինձի լսեցիր. եւ ես զիտէի, որ ամէն ժամ կը լսես ինձի» (Յովհ. Ժ. Ա 41): Սուրբ աղօքը, անհատնում աղքիւի մը նման կը բխէր Տիրոջմտ, այդ իսկ պատճառաւ Երկինքը բացուած էր եւ Երկիրը Երկինքի վերածուած էր ու Երկինքի արքայութիւնը Եկած էր Երկիրին վրայ. «Ծշմարիտ, ծշմարիտ կ'ըսեմ ձեզի, պիտի տեսնէր Երկինքը բացուած եւ Աստուծոյ Իրեշակներուն՝ քարձրանալու ատեն եւ իջնելու ատեն մարդու Որդու վրայ» (Յովհ. Ա 51): Քրիստոս որպէս տիեզերքին Արարիչ եւ Տէր Եկած էր եւ կը շրջէր Երկիրին մէջ Երեւորապէս՝ իրաքանչիր ժամ հաստատելով իր իշխանութիւնը: Մարմին առած Աստուծոյ Որդին ուրբի տակ կ'առնէր չարին իշխանութիւնը՝ յաղթելով սատանային բռնութիւնը¹:

¹ Յովհաննես. Ա. 14-18, Գ. 31-36, Դ. 34, Ը. 29:

Իր աղօքական կեանքին մէջ Յիսուս վատահարար կ'օգտագործէր աղօքքին այն ձեւերը, որոնք յայտնի էին իրեայ ժողովուրդին: Հետեւաբար Քրիստոս քաջատեղեակ էր եւ իր տվորութեան մէջ էին կանոնական կատարուող զիշերային եւ առաւտեան արարողակարգերը եւ մանաւանդ Սաղմոսները²: Ժամանակ մը եղաւ, երբ Յիսուսի աշակերտները դիմեցին Տիրոջը՝ աղօքք սորվելու նպատակով: Այն ժամանակ Քրիստոս իր աշակերտներուն սորվեցոց «Հայր մեր» աղօքքը, որը գերազոյնն է աղօքներու մէջ: Ընդ որում, «Հայր մեր»ը արձանագրուած է Սատրենսի և Ղուկասի աւետարաններուն մէջ չնշին տարբերութեամբ մը եւ կը վկայէ ընդհանրապէս աղօքի միտքին, հոգու եւ նպատակին կարեւորութեան մասին:

Քրիստոս՝ մեր Տէրն ու Փրկիչը, աղօքեց օգտագործելով պարզ եւ հասկնալի բառեր: Ան դիմեց Աստծոյ «Աքքա» ըսելով, ինչպէս կը դիմէր որդին իր հօրը: Յիսուս օգտագործեց այս տիտղոսը Գերսեմանիի այգիին մէջ աղօքելու ատեն (Մրկ. Ժ' 36): Պողոս Առաքեալը նամանապէս իր նամակներուն մէջ կը գործածէ Աքքա բառը. «Այսպէս, որեւմն, երբայրներ, մարմինն չէ, որ պարտական ենք՝ ըստ մարմինի ապրելով, որովհետեւ, երէ ըստ մարմինի ապրիք, պիտի մեռնիք, իսկ երէ Հոգով մարմինի գործերը սպաններ, պիտի ապրիք, որովհետեւ անոնք որ կ'առաջնորդուին Աստուծոյ Հոգիով, անոնք են Աստուծոյ որդիներ, քանի որ չստացար ծառայութեան հոգին՝ վերատին երկիխի մէջ իյնապէս համար, այլ՝ ստացար որդեգրութեան հոգին, որով կ'աղատակենք՝ Աքքա-Հայր» (Հռոմէացիներին Հ. 12-15): Պողոս Առաքեալին երկրորդ վկայակոչումը Գաղատացիներուն ուղուած նամակէն է, որը նոյնապէս կը վկայէ քրիստոնեաներու որդեգրութեան մասին երկնաւոր Հօրը. «Եւ որովհետեւ դուք որդիներ եք, Աստուծու մեր սիրտերուն մէջ դրկեց իր Որդու Հոգին, որ կ'աղաղակէ Աքքա-Հայր: Խստի ծառայ չես, այլ՝ որդի, եւ երէ որդի ես, ապա եւ՝ ծառանզ Աստուծոյ» (Գաղատ. Դ. 6, 7): Աքքա բառը կը դառնայ գործածելի առաջին քրիստոնեաներու կողմէն եւ կը գործածուի ցայսօր: Ուստի, որպէս Աստուծոյ հաւատարին զաւակներ նամանուինք մեր կենաց տիպարին՝ Յիսուս Քրիստոսին, որպէս զի անոր՝ մեր Տիրոջը ժառանգակից ըլլանք:

Մեր աշբերուն առջեւ օրինակ ունենանք Սուրբ Գիրքի ընտրեալներուն, սուրբերուն եւ նամանաւանդ՝ մեր Փրկչին կենաց ընթացքը, սորվինք Անորմէ աղօքել եւ ապրիլ: Աղօքներ առ Աստծուած անոնց բառերով եւ ընդհանրապէս՝ նմանուինք անոնց: Աղօքներ տանը եւ եկեղեցւոյ մէջ, չբացակայինք ժամերգութիւններէն եւ Սուրբ Պատարագներէն: Փառարաններ մեր ստեղծիչն ու փրկիչը: Աղօքներ առ Աստուծու և ապրինք հայրերու կեանքով, որպէսզի այս մեղաւոր աշխարհին եւ անոր չար գործերուն կուլ չերքանք, ժառանգենք անմահական դրախտը եւ յախտենական կեանքը: Փառարանակից ըլլանք երկնաւոր հրեշտակներուն, փրկուած հոգիներուն եւ Աստուծոյ ընտրեալներուն, եւ ընդհանրապէս գոհանանք Աստուծմէ. «Զի ամենայն տուրք բարիք եւ ամենայն պարզեւը կատարեալը ի վերուստ են իշեալը յերկնաւոր Հօրէ» որ է Հայր Լուսոյ և Իրեն վայել է փառը, իշխանութիւն եւ պատի, այժմ եւ միշտ եւ յախտեանս յախտենից, ամէն:

ԷՄՄԱՆՈՒԵԼ ՎՐԴ. ԱԹԱՋԱՆԵԱՆ

² Խաչելուրեան ժամանակ Յիսուս բարձր ձայնով գոչեց. «Ելի, ելի, լա՞մա սաբարբանի», այսինքն՝ «Աստուծ իմ, Աստուծ իմ, ինչո՞ւ բողեցիր ինձ» (Մատթէոս Ի. 46), Սաղմոս Ի. 1:

ԱՇԽԱՆ ԱՐԵՒԼ

Արեւը մեր երախտիքը չընդունիր երբ իր լիակատար փառքին մէջ է եւ իր բոլոր ունեցածը՝ շերմութիւն ու փայլ, կու տայ մեզի անխնայօրէն: Երբ լմանը կ'ընդունինք, դժգոհ ենք: Յուլիսի եւ Օգոստոսի մէջ կ'ուղղենք արեւին մեր գանգատները: «Ոհ, այս ո՞րքան տուչորիչ են ճառագայթներդ, բունի արգելք են, աշխատանիք՝ արգելք, վայելքի՝ արգելք»: Արեւէն կը փախինք իրը թէ մեզ հալածող քշնամի մը ըլլար, եւ մեր տուներուն մէջ ապաստան կը փնտունք, կամ ծառերու ստուերին տակ:

Բայց համբերեցէք մինչեւ որ աշնան ցորտերը հասնին: Այդ եղանակին արեւին հանդէպ մեր դիրքը կը փոխուի: Մեր աչքերը դէպի երկինք յառած կը պահենք արեւին տափուկ երեսը փնտունիով: Երբ մսինք կը դառնանք արեւին ուրկէ փախչեր էինք երբեմն: Երէկուան «քշնամին» այսօր կ'ըլլայ մեր բաղձալի բարեկամը:

Ի՞նչ տարօրինակ է մարդկային բնութիւնը: Աստուծոյ հանդէպ ալ մեր վերաբերումը նոյնն է: Երբ Աստուած անխնայօրէն մեր վրայ բափէ իր օրինութիւնները, յաճախ կը մոռնանք զինքը եւ կը հեռանանք իրմէն: Բայց երբ ցանցափին անոր պարգևած բարիքները, Աստուծոյ պէտքը կը խոստովանինք եւ իրեն կը դառնանք:

Աստուած «առատարաշխ Աղբիւր» մըն է. իր բնութիւնն է առատածեռնութիւնը: Շատ ունի եւ շատ կու տայ բայց ինչո՞ւ համար է որ իր առատածեռնութիւնը մեր երախտիքը չի շահիր յաճախ: Ան որ ամէն օր կ'ուտէ, կը խմէ, կը հագուի, կը պատսպարտի հանգիստ տան մը մէջ, անտարբեր կը գտնուի, Աստուծոյ հանդէպ. բայց երբ մէկը, ինչպէս անհամար բիւրաւորներ պատերազմիկ երկիրներու մէջ, տիրող սակաւութեան կամ սովի մէջ, հազիր թէ կտոր մը հաց ձեռք անցնէ, Աստուծոյ կը բարձրացնէ իր աղօրքը երախտաւոր սրտով: Յիշաւի,

մեր հոգեւոր յարաբերութիւններուն մէջ եւս Օգոստոսի արեւէն փախչողներու կը նմանինք:

Բայց դիտուած երեւոյթին միւս կողմն ալ կայ: Սա եւս նշմարիտ է թէ, ինչպէս արեւը ամէն եղանակի մէջ իր շերմութեան եւ լոյսին առատութեամբը չողողեր երկիրը, նմանապէս Աստուած ատեն ատեն մեզի հետ վերապահութեամբ կը վարուի: Ատեն ատեն իր տուածներէն կարգ մը բարիքներ կը դադրեցնէ: Կը պատահի որ կորսանցնենք մեր առողջութիւնը, կամ մեր բարեկամը: Մեր այս փորձառութեանց աշնան մէջ ի՞նչ ընելու ենք: Յաճախ այս հարցումին պատասխան մը տալու հարկին տակ կը գտնուինք:

Ուրեմն՝ երբ Օգոստոսի արեւը չկայ, աշնան արեւուն գաղջ եւ աղօս նառագայթներովը գոհանանք: Կեանքի իմաստութիւնը այս կը պահանջէ: Եթէ Աստուծոյ հետ մեր յարաբերութիւնը անխցելի պիտի պահենք, անոր տուածներուն ֆիշն ալ շատին չափ գնահատել սրբվելու ենք: Մեր ուշադրութիւնը դարձնելու ենք մեր չունեցածէն մեր ունեցածին վրայ: Իրա՛, սա բարիքէն զրկուեցայ, բայց տեսնեմ թէ ձեռքս կը մնա՞յ բարիք մը որուն համար կրնամ Աստուծոյ շնորհակալ ըլլալ: Դրամս կորսնցուցի բայց պատիւս, նկարագիրս եւ բարեկամս պահեցի: Առողջութիւնս կորսնցուցի բայց ներքին խաղաղութիւնս եւ բնուանիքին եւ բարեկամներուս սէրը կը վայելեմ: Մէկ կորուսի դէմ անվտանգ պահուած շահ մը դնել արվինք: Անկարելի է կորուստներէ զերծ մնալ այս կեանքին մէջ. բայց երանի անոր որ իր փորձութիւններուն համար կրկնահաշիւ տոմար կը պահէ -- որ թէ՝ մուտքի կողմ ունի եւ թէ՝ ելքի: Երբ անցնի Օգոստոսի արեւին շերմութիւնը, անոր աշնանային նառագայթները մեր հոգիին միթէ՞ միթքարութիւն եւ ուրախութիւն չեն:

Վեր. Ա. Ա. ՊԵՏԻԿԵԱՆ